

ՏԵՍԵՍԱԿԱՆ ԴԻՏՈՒԹԻՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՏԵՎՈՒԹԻՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՄՈՏԵՍՈւթեան մէջ քիչ նիւթեր կան որ ան աստիճանի հարկաւոր տեսնուին մեր ազգին վիճակը լաւցընելու, ինչպէս հետեւեալ ձառին մէջ ամփոփուած առաջարկութիւնները։ Վենք ալ աս ձառը կը հրատարակենք սիրով և ուրախութեամբ՝ ոչ եթէ հեղինակին հմտութեանն ու ազգասիրութեանը վրայ ունեցած մեր համարմանը միայն նայելով, այլ և գրուածքին խելացի ու համոզիչ և օգտակար ոճը յայտնի տեսնելով, ինչպէս որ կարդացողներն ալ կրնան վկայել։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՏԵՎՈՒԹԻՒՆՆԵՐ

“ Թէ այս աշխարհիս մէջ և թէ ի հանգերձեալն էրջանիկ ըլլալ կ'ուզես նէ, նմաններդ սիրէ ու անոնց օգնէ, քու ջակերդ ալ անոնց ջանքին հետ մացուր։ Զուր տեղը կ'աշխատիս քու եղ ։ բարդդ վշտացը մէջ քեզ ուրախ պահելու, մարդ ։ կանց վախճանը անսանկ սերտ կերպով իրարու ։ կապուած է որ ինչ և իցէ մարդ չկրնար երջանիկ ։ ըլլալ ինչուան որ ուրիշներն ալ երջանիկ չըլ ։ լան ։”

Տարեւ ժամանակակից գլ. թ.։

“ Ով որ գործք մը սկսելու համար բոլոր զը, ժուարութեանց վերնալուն կըսպասէ կընմանի այն գեղացիին որ գետէ մը անցնելու համար բոլոր ջրին ցամքելուն սպասեր է ։”

Բալմակու. 1843, թիւ 2։

Թէ որ մարդկային ազգը տանջողիսեղութեանց անսահման գաշտէն մէկ անգամ մը անցնելու ըլլանք, անժխտելի ճշմարտութիւն մըն է որ “ Տես նողին ազիքը կարտելով ացքէն կարեկցութեան արտասուք բերող ցաւալի տեսարաններուն մէկն ալ այն լքեալ անօգնական այրին, որը, ու այն սրտարեկ մայրն է, որ իր անպաշտան զսւկը ները մոլութենէ ու մահուանէ պատասպան ըլլանք, համար՝ հաց ու հագուստ ճարելու զուր տեղը աշխատած տառենը՝ անոնց մոլեալ ու անդութ հայրը կրակ կարած, աչուլները գարձած, բոլոր օրը մենչելով փողոցներուն մէջ կըթաւալի, իրիկունն ալ իր տունը ահօլ ու յուսահասութիւններն է։”

Թէ որ աս տեսարանիս վրայ աւելցնենք նաև այն ինեղձերը որ տառենով փառաւոր տներու մէջ նոտած ըլլալով, հիմայ բոյնի նման աւերակներուն շանարանները կը բնակին. թէ որ ասոնց քով բերենք նաև անոնք որ իրենց անխոհեմութեամբ

ու աննախատն սութեամբը իրենց հետ մէկտեղ շատ մը մանր ու խոշոր անձնիք թշուտառութեան մէջ ձգեր են, և ուսմամբ անոնց հաց գտնելով անխոհեմութեամբներուն բեռ մը կամ պատիմ մը եղեր է. թէ որ ասոնց քով ալ բերենք այն անձնիքը՝ որ ժիր, գործունեայ, աշխատասէր ըլլալու տեղը չար իրասի անսալով ինքնինին մորութեան տուեր՝ առջև ազատութիւնին մոռցեր, ինքզինք նին ցածցուցեր ու մինչև յանձն առեր են ծոյլ ու մոլի ընկերներնուն հետ մէկտեղ փողոցներուն մէջ նախիլ, ու անոնց հետ որոնց առաջ իրենք ողորմութիւն կուտային. վերջապէս թէ որ ասոնց հետ այն խորթացեալ հայրն ու մայրն ալ որ իրենց խեղճ զաւակը անօթի կը պարտացընեն, որ անոր գեղնած ու քաշուած երեսը ու փոսցած աչուր ները աեսնողը ողորմի իրենց, և գիտնալով որ ինքնին պազիկ մէկ ձիք իրենց բոլոր խօսքերէն աւելի ազգու է, ատեն ատեն միու կը կամբթեն ծածուկ. կամ իր թէ յուսահասութեան մէջ ընկեածի պէս յայտնի ալ կը ծեծեն : Աս ամէն աեսակ խեղճնը մէկտեղ բերելով կնանք մէր երկիներուն աղքատացը ճիշդ ալ չէ նէ խիստ մօտ պատիւր մը ձեւացըներ։”

Ազքատութեան աեսակները քննելով որչափ որ անոր պատճառները կամ անխոհեմութիւնը կամ ծուլութիւնը կամ մորութիւնը և կամ փորձանք ները կը գտնենք, ու ալ ճշմարիտ գթութեան արժանի եղողները իրաս քիչ կը տեսնենք, ու շատին կարոտութիւնը իրենց արժանի պատիմ կրնանք սեպելու ալնէ, սակայն մէր մարդկութեան պարտուցը առաջնոններէն ու մէծերէն մէկն է անոնց օգնելը. և այս պարտին կատարմանը համար պէտք եղած իրատան ալ բնութիւնը ամենեին մէկու մը չգնելով անսանկ պատերնուս մէջ տնկեր է որ մէկը որչափ անգութ ալ ըլլայ, թէ և իր ընկերն խեղճութեանը չոգնէ ալ անհնար է որ անոր վայ ուրախանայ : Ընդհակառակն ամէն մարդ այս կարեսը պարտին վայ իրաս քիչ խորհած ժամանակն ալ ըրած գործքն ու դիմաւորութիւնը բոլորին անոր կատարմանը օժանդակելու հիմա կուաս աղքատաց վիճակը սնանկ մը եղած է որ անիկայ լւացընելու է, կամ մարդկանց բարեփրութիւնը կարգի մը գնելու է : Վասն զի առհարարութիւնն որ մաքին ըլլայ բարեսրտութեանը համեմատ չէ, կամ ով որ զգացածէն չկրնար մտածել, այնպիսւսն կ'երենայ թէ ողորմութիւնը ները կամ դրամ աալ է, կամ դրամով ստանալու բանը պարտին տալ է : Աս կերպով աղքատին բնական վշտացը դրամի միջոցով միայն ողորմիք՝ ոչ միայն ողորմութիւն չէ, այլ և անոր բարոյական ցաւեր ալ պատճառել է :

Ինչպէս որ մարդիկ իրար սպաններու համար մասնաւոր եղանակներ ու օրէնքներ ունին, ասանկ ալ իրարու ողորմելու իրար ազատելու համար մասնաւոր օրէնք մը բռնելու է, և այս ալ այն է որ ուղրութեան մասին աւելի պէտք է ուղրութեան ըլլալ, + ան Ան զդաշմաբ :

Բարեսէր անձանց մէջ երեկլիներէն մէկը, Ճ. Էպազիթ անգիտացին կը իրատէ որ աղքատին ողորմութիւն ընելու համար՝ նայինք որ իր ջանքը իրեն օգնական ընենք, և ոչ թէ անոր պակառը մէնք մէր ողորմութեամբը միայն լւացնենք . “ Կայէ, կ'ըսէ, որ անիկայ դուն չիշապէս տանիս, այլ

„ինքնիրեն քալելուն սգնես . նոր հագուստ մը
„առնելու տեղ՝ նայէ որ իր հին հագուստը կար-
„կըտել ու անօվ գո՞յն ըլլալ սորվեցրնես , :

Ըստ Ժամանակի՝ ՚ի վեր մարդիկ կը կարծէին որ
աղքատութիւնը ու ամէն կերպ թշուառութիւն-
ները հասարակօրէն ագիտութենէ ու մղութենէ
առաջ կուգան։ Յէպէս ամէն ժամանակ անոր
խիստ դասն երեցած վէրքերը դարձանելու յօժար
էինք, բայց հիմայ նոյն խսկ ախտը բժշկելու ալ
փափաք ունինք։

բայց գարեւնուսւ այս ազնիւ յօժարութենէնէն
գոհ ըլլալու ու ազգերնիս փառաւորելու համար .
կամ բաց ըստնիք՝ ինքվինիս շխաբելու համար ,
քննենք նայինք թէ ո՞րչափ կրցան մինչև հիմայ
ազգերնուսւ աղքատութեան վիճակը դիւրել , կամ
ազգը օրէ օր աւելի չաղքատցընելու հսմար աի-
րապէս բան մը ընել : Առանց մասնաւոր կարծիքի
կամ դրութեան մը գէմ հակառակելու՝ յայտնի
կը տանենք որ ազգերնուսւ յառաջադիմութեանը
համար մինչև հիմայ գործածուած հնարքներուն
մէկն ալ յարմար կամ բաւական չեն եղեր . որով
հետեւ ո՞ր և իցէ միջոց իր նպատակին լաւ յարմար
ու բանական ըստուելու համար՝ պէտք է որ ցան-
կացէալ օգուազ առաջ բերէ , ու անոր արգելը
եղող պատճառներն ալ ոչնչացընէ : Ախիկայ այն-
չափ ծշմարիտա է որ անոր ինչլամաելու համար՝
պէտք է որ քիչ մը կամք միայն ունենանք , որով
հետեւ խելքէ գուրս բան մին ալ չէ : Արդարեւ
զարմանալու բան չէ որ աս բանն՝ թէ ազգային
յառաջադիմութիւնն ու բարօրութիւնը գիտու-
թիւնը ծաղկեցընելու կ'ըլլայ՝ երկար ատենէ ՚ի վեր
հանչնալէն ալ ետք՝ կը նայինք որ ազգերնուսւ մէջ
տակաւին՝ շրուեմ զգալի՝ այլ պատիկ մէկ փոփո-
խութիւն մին ալ եղած չէ իր նիւթական վիճակին
վրայ : Մամբատանք մէկ անգամ մը որ այն գիտու-
թիւն ըստուած խորհրդական գեղը՝ ինչպէս և ուր
մատակարարել ու վեցցինք մինչև հիմայ : Մինչև
նոր ժամանակներս շատերը կը կարծէին որ ազգը
ընդհանրապէս բարեկարգելու համար քանի մը
գլուխատուններ բանալու , գիտութիւնն ալ հա-
րուստի ապացմէն սկսելու է , որ կը թութիւննին կա-
տարելու կարողութիւն ունենան . այս մորով այս-
չափ գլուխուններ ունեցանք որ վախեմ թէ անոնք
բաւական լեցնեն վեր աշխերա չունինք : Հիմակուան
կարծիքնիս տւելի խելքի մօտ է . հարուստ աղքատ՝
անտարբեր կերպով աղքաքը կրթելու ըլլալուն հա-
մոզուեր ենք , ու քիչ շատ արոց վրայ հօգ կը տա-
նինք , որ անոնց միջոցով ազգերնիս բարեկարգի
ու իր վիճակը դիւրացընէ : Բայց թէ որ գիտու-
թիւն ըստնիս խմբի պէս ծաւալելի յաակութիւնն
ալ ունենար , տակաւին մինչև որ իր քանիակու-
թեանը համեմատ զանդուածի մէջ չգրուի՝ իր
զօրութիւնը կամ չազգեր ե կամ խիստ ուշ կ'ազդէ :
Ազգ մը ընդհանրապէս լուսաւորելու ու շուտով
ու իրօք անոր վիճակը ըստցնելու միակ ճարը աղ-
գին մեծ մասին , կամ որ նոյն է ասորին կարգաց ,
իրենց ծշմարիտ շահերուն վրայ մտմասլ սորվեցը-
նելու համար՝ յատուկ , բաւական ու յարմար եղած
հնարքներուն գործածութիւնը մէջ ընկին մոցընեն
է , կամ ինչպէս Մալթըս քաղաքագէալը կ'ըսէ
“ Ազգին սատրին կարգացը անսանկ կրթութիւն մը
տալու է որ ետք առաջ նայող ժողովուրդ մը ըլ-
լայ : ” Խնայէս որ ետքեր աւելի բարսնի սիմու

ետնուուի , իրաւանելու ըսելով՝ միայն գիտութիւն
սորվեցնել չէմ հասկնար . հապա մարդուս
ստացած ունակութեանցը բովանդակութիւնը .
անով հարկու թէ որ ազգ մը կրթելու վայ խօսիմ՝
պէտք է իմանալ ազգի մը մէջ ըսւ սովորութիւններ
մոցընել , ու գէշ եղածները հեռացընել : Այս
ըսածներէս կտրելի է թէ ամանկ ծուռ միտք հա-
նելով շփոթին , ու միտք ազգին դպրոց պէտք
չէ , տղայոց ուսումնական կրթութիւնը հոգալու
չէ ըսել կը կարծեն . ընդ հակառակն ես կը կար-
ծեմ որ ազգին նոր ծննդոցը անանկ կրթութիւն
մը տալու է որ ոչ միայն բարյացական ու բարեկալաշա-
ժողովուրդ մը ըլլայ , այլ միանդամայն աշխատա-
սէր , սակաւապէս ու նախատես ալ ըլլայ . ուստի
յայնի է որ ազգին նոր ծննունդը այս կերպով
կրթելու ջանալ , ու դպրոցներն ու գրքերը գոյել
ուղելը՝ երկու ընդդիմակ մարքեր են : Դպրոցներուն
օգուածն ու հարկաւորութիւնը աղէկ ձանչնալով ,
միայն աս կ'ուզեմ հասկցընել որ ազգերնիս առ
հասարակ լրսաւորելու ու անոր մէջ իրական
բարեկարդութիւն մը մոցընելու համար՝ տղոց
համար այսպիսի կամ այնպիսի դպրոց բանալով ,
այս ինչ կամ այն ինչ աեսակ գիտութիւններ միայն
սորվեցնելով ու ժայռ դպրոցներ բանալով ըլլար :
Ո՞վ կրնայ ըսել որ 18 տարեկան աղին մէկը գըսպ-
րոցին մէջ խնայութեան և չափաւորութեան վրա
իրատ առած առենք , անոր հայրը արդէն ամէն
իրիկուն ցորեկուան վաստվկածը վանկային գի-
նետունը պիտի ըլլանէ : Ան սպուն ներկայ կրթ-
ութիւնը շատ հաւանական է որ 10 տարիէն ետե-
իր կնոջը ու զաւելուներուն երջանկութեանը վրայ
ներգործէ . բայց հիմակուհիմայ կրնայ իր ընաս-
նեացը խեղճութեանը ձար մը ընել : Դուն ալ
կրնան ինքզինքդ խելսացի աեղ գնելով՝ այն աղուն
10 տարիէն ետե ունենալիք տանը կարգն ու կահոնը
երևակայել , ու գոյն ըլլալով հիմակուան գտնուած
վիճակին վրայ աչքդ գոյել կամ անփոյդ կենալ :
Ազգէն կրթեալ ազգը կովին կենդանացընելու
համար՝ միայն դպրոցական կրթութիւնը ընտրելը
խիստ տկար միջոց մը ընարել է . ատիկայ անանկ
տեսական օգուած մըն է որ միայն ազգին մէկ մասին ,
ան ալ պայտ մասին կը յարմարի : Դպրոցական
կրթութենէ առաջ եկած օգուած ազգյոց համար
է . կամ ապագային համար է : Ազգ ըսածը միայն
ապագը չեն , մէծ մարդիկ աղոցմէն անհամեմատ
չափով շատ են . ազգին ապագայ կարդքը ներկայ
եղածներէն կախուած է . ուստի տղաքը հոգացած
ժամանակին՝ պէտք է որ մէծերուն համար ալ
նիւթական կամ զգալի օգուածներ մտնանկ . առանց
ասոր չենք կրնար ազգին մէջ իրական բարեկար-
դութիւն մոցընել : Ինչ բան որ ազգին մէջ ձշմա-
րիս բարեկարդութիւն մոցընելու վրայը մինչև
հիմայ ըսի , և ասկէ ետե ալ պիտի ըսեմ , այս երկու
սկզբանց վրայ հիմնեալ է :

Ա. Մէկ կողմէն ազգին ապագայ չարիքը խափանելու համար՝ ազաքը տեսական կերպով կրթել։
Բ. Ներկայ չարիքը արժանապէս կամ եղածին չափ վերցնելու համար՝ գործնական օգնութիւն ներպով մեծ մարդկանց վրայ հոգ տանիթը։ Ահա այս կերպով ազգերնուու լաւութեան ապագայ վիճակը դրեթէ ներկայ պիտոյիցը ծառայեցնելով անշուշտ շատ շատ շանցնիր՝ ազգերնուու մէջ մեծամեծ փոփոխութիւններ կր տեսանենք։

Վհա այս է բոլոր առաջարկելու միջոցներուս իմաստով : Եւ թէպէտասոնց ներքին օգուտը յայտնի բան է, առջի բերանը կը կարծուի որ դիւրաւ և առանց արդելքի կատարուելու բաներ են . բայց մէկ արտաքին պարագայ մըն ալ կայ, որ մինչեւ անոր ալ ուշ չդնենք անոնց ներքին օգուտը իրենց գործադրութեանը օգնութիւն մը չեն կրնար ընել : Ըսել կ'ուզեմ որ ազգի մը մէջ հասարակաց օգախն համար գործողութիւն մը սկսուած ժամանակը՝ միայն ընտրուած խորհուրդին օգտին վստահելով ժամբայ ելլալու չէ . ազգին սովորութեանցը, բարուցը, նախապաշարմանցը, գիտութեանը ասաինանին ու վիճակին ևայլն՝ ուշ չդնելով մինչեւ հիմայ ինչ բարեգործութիւններ ապարդիւն մնացին, ինչ սերմեր չծըլած ոչնչացան : Ոչ միայն ամէն ժողովուրդ մի և նոյն բանը մէկ կերպով չափաներ, այլ մի և նոյն ժողովուրդը նոյն բանը ամէն ատեն նոյն տեսութեամբ չափաներ : Ամիկայ անանկ կարեսր զգուշութիւն մըն է որ աղէկին աղէկ ըսել ատալու համար՝ սէտք է որ անփոյթ չըլանք, և ամիկայ միայն մեր ազգին համար հարկաւոր չէ : Զինաց կայսրը մինչեւ որ բարեպահաց չերենայ, ժողովուրդին սիրաը չկրնար շահիլ, կամ ուզածին պէս անոր տիրել . նոյն բանը իրուսասաւնի մէջ Սիսկերիայի ձիւնասաւ լերանց վախովը կըլայ . Դաղղիոյ ու Անդղիոյ մէջ արդարութեամբ ու իւելքով, և գրամատան մէջ անէծքով ու բանագրանքով ևայլն : Այս զգուշութիւնն ալ ընելէն ետեւ ազգին շարեացը իրական գեղ մը ընելու համար՝ տեսնենք թէ անոնք ինչ են և ուսկի :

Ա. Ժողովուրդ մը երջանիկ չկրնար ըլլալ՝ քանի որ բաւական նիւթ չունի ապրելու :

Բ. Քանի որ ատեն ատեն քաղաքական խոռոչութիւն մը վրայ գալով ապրելուն համար ունեցած սովորական միջոցները չկրնար գործածել :

Գ. Քանի որ ծով, անխոնէմ ու մոլի է :

Դ. Քանի որ ինչ և ից կ փորձանքով ազգայինք անկարող կըլան իրենք զիրենք ապրեցնելու :

Մարդկային ազգին թշուառութեանց այս վեց գլխաւոր ազգեւրներէն զատ՝ թէպէտ ուրիշ շատեր ալ կան, բայց անոնց ամէն մէկն ալ այս վեց գլխաւոր պատաժաւներուն մէկն կը ծագին :

Այս պատաժաւներուն առջի երկուեք անանկ են որ ոչ սոսկական մարդու ձեռքն է դարմանելը, և ոչ ալ կարող եզած մէկ բանը : Անոնց մէջ բազմամարդ ութեան ու գանձուց խնդիրներ մաննելուն տէրութեան ու քաղաքաղիսի գործ է անոնց վրայ զբաղելը : Միայն այսափ մը կրնանք ըսել՝ որ ազգի մը հարստութեան իր ժողովուրդին բավկութեանը չըստելը շատ անգամ նոյն հարստութեան քիչութենէն չէ, այլ անոր գէշ բաժնուելէն ու գէշ գործածուելէն է : Զինացիք ու Անդղիացիք ամէն ազգաց մէջ ամէնէն հասաւաներն են . սակայն առջնին մէջ գործաւորները գործիքը ձեռուընին՝ փողոցէ փողոց գործք կը մուրան, ու երկրորդին մէջ սասրին կարդաց խեղճութիւնը խելքէ գուրս բան է :

Բայց մեր կողմի ազգաստութիւնը ասանկ չէ : Մայրաքաղաքներուն մէջ վաստակ ըլլայ ըլլայ՝ շրջակայ տեղերէն միշտ մէջը կը թափին, կուդան, անանիկ որ տեղ տեղ մարդիկ շատութենէն իրար կ'ատեն, տեղ տեղ ալ ամրուց գեղեր ու քաղաքներ

ալ բոլորովին դասարիկ մնացեր են : Ասոր պատճառը ուսմիկը հասարակութիւն մայրաքաղաքներուն հարստութեանը կուտայ, բայց կը սխալի : Հալէպի գաւառութիւն մէջ հին արձանագրութիւնները 3200 գեղ կը համրեն եղեր . հիմայ միայն 400 գեղ կայ : Ասորեստանի ու Տաճկաստանի մէջ քաղաքնելը առ հասարակ բազմամարդ են, վասն զի գաշտերը բոլորովին դատարկ են : Կիպրոս կղզին համար կը պատմեն թէ առաջները 60,000 հոգի հազիւ բաւական է եղեր միայն մէկ քաղաքը լեցընելու . բայց հիմայ հազիւ թէ բոլոր կղզոյն ժողովուրդը այն չափ կ'ելլէ : Ասոնց պատճառները պատճութեանց մէջ գանելը գժար բան է :

Աղքատութեան երկրորդ կարգի պատճառներուն մէջ ծուլութիւնը անշուշտ խիստ մէծ պատճառ է : Կրնամը ըսել որ ամէն երկրի մէջ քաղաքներուն մէջ գանուած խեղճերուն ու մուրացկան նիւթուն իրեք մասին երկուքը այս կերպ մարդիկ են, և կանաց կամաց մուրացկանութիւնը իրենց բնական ծուլութեանն ալ այնպէս կը յարմարի որ շատ երկիրներու մէջ թէ որ վանքերէն, ժամերէն կամ տէրութեան կողմէն իրենց ապահոված եկամուամը ունին մինչեւ կը արդուին տուն տեղ ալ կըլայն . վասն զի, նախ երկիւղ չունին անօթի մնալու, երկրորդ՝ յոյս ալ ունին որ ծնած զաւկընին ալ եկամուամնին աւելցընելու պատճառը մը ըլլայ : Այս տեսակ մուրացկաններէն զաւկընին թէ հետեւնին և թէ զատ պարտացընողներու օրինակներ թէպէտ ամէն օր պակաս չէ, բայց ես անձամբ մէկը տեսայ որ աղուն կը սորվեցըները՝ որ մէկն ողորմութիւննիս ու ուղելու համար քովը մօսեցած ատենը՝ բարեկ բանելով երթայ, ու նախ նէմնաւ ընէ . ասանկով մոլութեան ճամբուն մէջ իր զաւկին առաջնորդ եղեր ու մարդավարութիւն կը սորվեցնէր : Ծուլութիւնն ալ ուրիշ ամէն մոլութեանց պէս յայնին է որ եթէ անպատիժ թողուի, աւելի կը շատնայ, ասոր գէմ ընելլիքնիս տուած ողորմութիւննիս ու օգնութիւննիս զգուշութեամբ արժանաւոր եղանակ տալու ապարան պատճութեան անանիկ ու ալ պէտք է համար արմատական կըրթութիւն մը տունելու . ուստի մէկ կողմէն ազգեր, նուս տղաքը գալուց ական ծանր կրթութեան պատճութեան աշխատած ժամանակնիս՝ մէկալ կողմէն ալ մէծերուն գործնական կերպով մը խոհեմութեան, խնայութիւնն ու առաջնորդութեան ու առաջնորդութիւնն է : Քանի որ աղերնուուս աս երկու մասը իրարմէ զատենք ու միայն գեղահասակ մասին վրայ աշխատելով մեծերը անհոգ թօղունք, ազգը միշտ հիմակուան աղքատ վիճակին մէջ ցրուած մնալէնի զատ, և մէկալ մասը անոր օգուտ մը չունենալէն ետև՝ ինքնիւնին ալ պաշտպանելու կարողութիւն պիտի չկարենան ու

նենալ, մեծ մասին անկարգութիւնը շուտով զինքը պիտի ընկղմէ . առաջ մը վրայ շետակ կայնիլը դիւրին բան չէ :

Ազգին բարբը ուզզելու համար վերի իմացած կերպովս ընդհանուր կը ու նետան մը ձեռք զարութի նէ , անտարակոյս քիչ ժամանակի մէջ մինչև հիմայ տեսածներնէս աւելի օգուտ կը քաղենք : “Մարդ . կային ազգին իրական ու աւելացական օգուտ մը ընելու մէկ հատիկ ճարը՝ անոր բարբը ուզզելն է : Բարբ ըսելը ամէն բան ըսել է . անիկայ ուղիղ ըլալէն ետև շափառութիւնը, աշխատութիւնը , նը ու խոհեմութիւնը աշխարհին ամէն կողմէն , կարուտութիւնը ու թշուառութիւնը արմատով , կը խէն . բայց թէ որ բարբը աւրուած մնայ , մարդուս կարիքն ու թշուառութիւնը անանկ մէծ փոս մին է որ բոլոր աշխարհի բարեսիրութեան պարգեն մէկէն կը կրլէս ու աւզնինէն աւելի լայն , մութ , ու սարսափելի կըլայ :

Ազգերնուս սաորին կարգերը իրենց վիճակին յարմար վարժութիւններով քանի որ օրէ օր աւելի կրթենք ու լուսաւորենք, այնչափ աւելի ըրածնուն ու թողածնուն հետևանքը կշռելու կարող կ'ըլլան : Անկիրթ մարդը վայրենի մարդու կամ աղու կը նմանի , որ միայն ներկային համար կ'ապրին : Գիտութիւնըն ներկային վրայ մտածել , անցեալին վրայ խորհրդածել ու ապագային վրայ ալ հոգ ընել կը սորվեցնէ : Կրթութիւնը օրէ օր մարդուս ինեւքը կը բարգաւածէ , զգացմունքը կը քաղցրացընէ , ամ բարտաւան յատկութիւնները կը մի ըցնէ , ու բոլոր քաղցր ու ընտելական յօժարութեանցը ուժ կուտայ . և քանի որ կրթութեան այս օգուտը օրէ օր աւելնայ , այնչափ ալ մարդու օրէ օր աւելի խոհեմ նախատեսն կ'ըլլայ : Յունաստան ձանապարհորդութիւն ընողները թէ որ աղէկ դիտեն , անտարակոյս մուրացողներուն մէջ ուրիշ ամէն երկրէ աւելի քաջ մարդիկ կը տեսնեն . նաև մեր երկրին մէջ ալ առանց ուղիք ու ձեռքի մուրացող յօյն աղքատներ շատ կը տեսնուին . այս բանիս համար ինծի ըսին որ գաղան ծնողընին պղափիկուց իրենց աղոցը ոսքն ու ձեռքը կը կարեն եղեր որ իրենց մուրացու գուռումը ըլլայ : Ասոր շատ մարդ մէկ աւելով չկրնար հաւատալ . վասն զի ասիկայ աւելի իրենց զգացմանը դէմ է՝ քան թէ դատմունքին : Բայց թէ որ քիչ մը աւելի հանդարտութեամբ խորհինք , թէ որ կրթութեան մարդուս սրտին վրայ ունեցած ներգործութեանը վրայ մտնունք , այս գիտուածը անկարելի չերանար : Մարդուս բնութիւնը անփոփինելի է . թէ որ այս տեսակ ծնողական գաղանութիւններ մեզմէ առաջ անցած դարերուն մէջ ու մեզմէ հեռու տեղուանք կ'ըլլան նէ , հիմակ ինչո՞ւ համար պիտի չկրնայ ըլլալ . այն ծնողըը չէին Սպարտացիք որ աղքանին վատառուղը ծներ նէ՝ ողջ ողջ Տայգետոն ըսուած գետին մէջ կը նետէին : Այս ծնողըը չէին կարբեդոնայլք որ հարիւրեւ բովանդակներն կունոսի կը զոհէին , ու ով որ աւելի քիչ դթար կամ աւելի գաղանութիւն ցըցնէր՝ աւելի բարեպաշտ և իր զոհը ընդունելի կը համարուէր : Այսպիսի օրինակներ անհամար են թէ որ յիշատակել ուղուի , բայց անոնց ամէնուն վրայ աս երկուքը աւելի հաստատ վկայութիւն մը կրնան ըլլալ . ինչպէս որ բարի կրթութեամբ բարի կ'ըլլայ մարդ , ասանկ ալ չարաշար կրթութեամբ գաղան կ'ըլլայ . որովհետեւ այս օրինակը մէկ կամ քանի մը

հոգւոյ վրայ չէ , այլ սովորութեամբ ու իրապմէ օրինակ առնելով ընդհանուր ազգի մը յարմարած օրինակներ են որ ունակութեամբ կամ կրթութեամբ միայն կրնան այսչափ ընդհանուր ըլլալ : Կրթութեամբ մեծցած ու միշտ ալ բարի օրինակ ներ ացքին առջն ունեցող ժողովուրդ մը ոչ միայն տգէտ ու անկիրթ ժողովուրդէ մը աւելի գթած , ուշիմ , օգտակար , տեսածն ու լսածը օրինակելու աւելի յարմար , ինայող ու աշխատասէր կ'ըլլայ , այլ և աւելի չափաւոր , խոհեմ ու արդար ալ կ'ըլլայ :

Անդգիտացիք սաորին կարգերուն վրայ հիմայ այնչափ հոգ ունին որ մինչև ցորեկը գործարաններուն մէջ բանելու հարկադրեալ տղոց համար երեխուն դպրոց , ու բոլոր օրը բանելու պարտաւորեաներուն համար ալ ժոնական դպրոց հաստատած են : Անանկ որ քանի մը տարիէն , հին ատենները գրել կարդալ գիտնալը դաղղիացի ազնուականին մը որչափ ամընալու բան էր նէ , Անդշիոյ մէջ ալ գիր չգիտցող աղքատի մը տղայ գտնուիլը այն շափառական պիտի ըլլայ :

Մանկանց կրթութեան կերպին ու միջոցներուն վրայ խօսիւլը բոլորովին անօգուտ կը համարիմ , ոչ միայն անոր համար որ եթէ ուղուի կրթութեամբ կատարեալ կարգ մը Եւրոպացի ազգաց մէջէն օրինակել գիտին բան է , այլ նաև անոր համար որ մեր աղդին տղայոց կրթութիւնը դոնէ տեղ աեղ անանի յարմար անձանց յանձնուած է՝ որոնց ունեցած ըցոր այս մասին մէջ բոլորովին զմեղ դոհ կ'ընէ . և թէ որ անոնց վրայօք մեզի գափաքելու բան մը կը մնայ նէ՝ ան ալ անոնց թուոյն շատնալուն համար պէտք է ըլլայ , որպէս զի աղդին պիտոյիցը համար աշխատելու կարող ըլլան : Հիմակուան մեր ունեցած գուռարութիւնը աղդին մէծցած մասին կամ սաորին կարգացը համար կրթութեան կարգ մը հաստատեն է , որ մինչև հիմայ բոլորովին երեսի վրայ մնացած է , և մանկական կրթութեան կարգէն ալ բոլորովին տարբեր է : Այս կերպ կրթութեան դաղղիան ու մանաւանդ Անդշիան ամէն աղդէ աւելի մեզի օրինակ կրնան ըլլալ , ուր առ հասարակ ժողովրդեան կրթութիւնը յիրաւի զարմանալի արագութեամբ առաջ կ'էրթայ : Անոնց բանեցուցած հնարքներէն մեր աղդին վիճակին յարմարածներն հետագայ հնարքներն են :

Ա. Ազգի մը մէջ ամենէն գիտին և ամենէն շուտ կերպով լուր մը ծաւակելու միջոցը անտարակոյս Օրագիրներն են : Կանոննաւոր օրագիրներով ու անոնց նման գրուածներով հրատարակուած տեղեկութիւնները ոչ միայն միրով ընդունելի կ'ըլլալն , քիչ ժամանակի մէջ շատ տեղ կը տարածութիւններ անկատար ինկաց մարդու վիճակին ալ կը յարմարի բովը մէկ հատ մը ունենալ՝ պարապ գտած ժամանակը կարգաւու : Այսանկ մէկ հարկաւոր բանի մը պակասութեամբը շատ օգտակար իսրահութներ անկատար մնացեր են՝ օգնութիւն յուսացուած մարդոց չգիտնալէն : Ուսափ շատ ուրախութեամբ կը տեսնենք որ աղդերնուս մէջ այս կերպ լրագիրներ սկսան հաստատուիլ . մեր բազմավայրն ու հայաստանը քիչ չափ իրենց նպատակին մօտեցած են , ու կը յուսանկ որ օրէ օր աւելի յարմար ըլլան աղդին պիտոյը բը լեցընելու : Անդին պիտոյու և լեցընելու աւելի արմար կ'ըլլայ , որովհետեւ ոչ միայն աղդը անոնցմով արդէն հրատարակուած

լուրերուն ու աեզեկութիւններուն սիտոյք ունի, այլ և ազգին . պէտք է գիտնալ թէ ինքը ուր է, որչափ է, արդեք յառաջագիմութեան մէջ է թէ ետ կ'երթայ, պէտք է որ ասոնք գիտնայ, այսինքն պէտք է որ ազգին շարունակ իր վիճակին վրայօք աեղեկութիւններ արուի . զոր օրինակ պէտք է իրեն գիտցնել թէ աս մեր ազգը քանի՞ աերութեանց մէջ բաժնուած է, ամէն մէկ տերութեան ո՞ր քաղքին մէջ ո՞րչափ կայ . պէտք է մեզի գիտցնել թէ տարին ամէն մէկ մասնաւոր երկրին մէջ ո՞րչափ ամեւսնութիւնն, ո՞րչափ ծնունդ, ո՞րչափ մահ կը սպասահի . թէ որ մահը, ծնունդը կամ ամուսնութիւնը երկու որոշեալ ժամանակի մէջ շատ կամ քիչ եղեր են նէ ինչ է պատճառը. պէտք է մեզի գիտցնել որ ասրուե տարի գարոցներուն մէջ ո՞րչափ աշակերտ կը մանէ, ո՞րչափ կ'ելլէ . արուեաններն ու գիտութիւնները ինչ էին առաջ, հիմայ ինչ են եղած և այլն . վերջապէս մինչեւ որ մեր օրագիրները ազգային վիճակութեան վեալ վրայօք առաջ ըստեր ըստան՝ օգուտնին իրական օգուտ մը չետպուիր . վասն զի մինչեւ որ ազգը իր վիճակին վրայօք որոշ ժանօմութիւններ չունենայ, բանաւոր կերպով մ'ալ իր վիճակին կարօւեանը վրայ չկրնար հսկել, և ոչ իր յառաջադէմ կամ յետախաղաց շարժումն ալ ժանչնալ: Թէպէտ գիտեմ որ մեզի պէս ցրուեալ ազգի մը համար շատ գիտուար է ընդհանուր վիճակագրութիւն մը ունենալը, բայց ովկ կրնայ ըսել որ դոնէ գլխաւոր քաղաքներուն համար անհնար է . գարձեալ, աշխատաւութեամբ ու կամքով ամէն բան կը յազթուի: Ազգային աս ամենասարկաւոր վիճակագրութիւնը սասահալու միակ ճանապարհը կարծեմ: թէ Վիճակադիր ընկերնեին անունով ընկերութիւն մը հաստատելն ազեկ չկրնար ըլլալ, որուն ամէն հայ գտնուած աեղերէն կարող ըլլան անդամ ըլլալու: Այս ընկերութիւնը կրնայ նաև Վիճակադիր կուգիր անունով թուղթ մ'ալ ունենալ, միայն ազգին յառաջադիմութեանը վերաբերեալ լուրեր տալու համար . կարձ խօսքով, ասոր կերպին ու հնարքներուն վրայօք ուրիշներն ալ կրնան խորհիլ:

Վերջապէս օրագրի վրայօք ցանկալի բանին մէկն ալ այն է որ անոնք ըստ կարի հասարաւակուին ժողովրդեան մէջ: թէ որ ազգերնուս մէջ լրագիր կարգաւու համար մասնաւոր ընթերցարաններ բանալու չոփ կարգացող չունենանք ալ նէ գոնէ ուրիշ ամէն երկրի սովորութեանը պէս ժողովարաններու մէջ մացցնել: Արդարեւ թէ որ ժողովարաններու մէջ առասպեկ 1, նարո 2, իսկնէշ երգեր կրցեր են մասնեցր նէ, ովկ կրնայ արգելք ըլլալ օրագիրներուն ալ հոն մասնեցրւն . որովհերուն թէ ժողովարանին տիրողը և թէ հոն եկողներուն շահուն գէմ գալու բան մը չէ, տո սովորութիւնը գիւրաւ կրնայ մանէլ ժողովարան եղած աեղուան քը:

Երկրորդ, հասարակ ժողովրդեան հասկընալու կերպովը կարու եղած նիւթերու վրայօք մանր ճառեր հասարաւակուին միոք արթընցընեցր աղդու կերպով գրուած ու գեղեցիկ օրինակներով ալ պարզած: թէպէտ ազգերնուս մէջ մինչեւ հիմայ շատ աղուոր բաներ գրուած են, բայց հասարակ

ժողովրդեան համար գրեթէ բան մը չկայ կարգաւու, ինչուան հիմայ ապուածներուն՝ թէ նիւթին, թէ ոգին, թէ լեզուին և թէ գնոյն կողմանէ հասարակ ժողովրդեան ձեռնհաս շըլլալուն համար . բաւական է որ ժողովրդեան լուսաւորութեանը համար գիրք հասարաւակել ու զողը Անգղիացւոց Զելզընի է պահանջուիլ օրագիրը, ու նոյն ազգին և Գիտպիացւոց Տեղիկանելուն + վասն ծովալու շնորհած համար գիրք ապահովութիւնը, իսարեան ամանց նման գրքերը տպէ: Ինծի կ'երենայ թէ մեր ազգին մէջ մինչեւ հիմայ գիրք տպելու աշխատողները պիտանութիւնը ըստածած բանի մը աեզ չեն ըստած բացարձակ հարկաւոր բանի մը աեզ չեն գրած: Հասարակ ժողովրդեան հարկաւոր բաները լսել տալու համար պէտք չէ որ անիկայ վեր՝ մեր քովը հանելու ջանանք, այլ մենք վար անոր քովը իշնանք . մինչեւ որ մենք անոր հասկընալըր ու կարուածը չըլլալնք, ան ալ ոչ մեր տպածը հասկընալք ու ունի, և ոչ ալ վինսուելիք:

Ազգին համար օգասակար ու լաւ գրքեր ունենալ վրայօք առաջ ըստեր ըստան՝ օգուտնին իրական օգուտ մը չետպուիր . վասն զի մինչեւ որ անոնք միայն գրածախներուն կրավախները մնան. գրքերը ձեռնհամար ըստելու միակ ձարը ազգին մէջ ընթերցարաններ հասկելու համար ալ ըլլայ նէ հոն յամախելու կը յորդորուի, այլ և ժամանակ չունեցողն ալ ոչինչ ծափով մը կրնայ օրինաւոր ապահովութեամբ անկէ գիրք վարձելու ու իր տունը տանիլ կարգալու . ասիկայ ոչ միայն ազգը լուսաւորելու համար կարենու վարժոց մըն է, այլ և անգործ ու պարապորդ մարգիկը զբաղեցնելու միջոց մը ըլլալով, ինայութեան ու բարեկարգութեան ալ զբաւոր նպաստ մը կրնայ ըլլալ. և ասոր հասարաւութիւնը աւելի ցանկալի կ'ըլլայ՝ երբոր մամունք թէ անիկայ հասարաւող ազգին ծառայած տաենի՝ միանդամայն իր քսակին ալ շահած կ'ըլլայ: Ասիկայ ալ գիւրութեամբ հասարաւելու կերպը ընկերութեամբ ընելն է:

Երրորդ՝ ազգին մէջ տեղ աւել տաեն ատեն ժողովրդեր ըլլայ, ու անոնց մէջ կրթութեան, ալ զասիբութեան, բարոյականի և ուրիշ հարկաւոր նիւթերու վրայ ճառեր զուրցուի, կամ կենցազու գուտ նիւթերու վրայ հակաճառաւութիւններ ըլլուին: Այս հնարքին օգուտու ոչ միայն առաջնա ըստելին աւելի տայգի է, այլ աւելի ազգու ալ է: Բնութիւնը ամէն մարդու մի և նոյն պարգել չէ տուած, մի և նոյն պարգել ալ երկու հոգւոյ մէկ շափով չէ տուած: Այս պահաները մարգիկ իրարմէ փոխ ասնելով կը լեցընեն, որ ան ալ մինչեւ որ իրարութեան հաղորդակցութիւն չունենան՝ ըլլար: Արգարեւ ժողովը կամ ընկերութիւն ըստած ուրիշ բան չէ, այլ միայն գժուարութիւն մը յաղթելու կամ մէծ խորհուրդ մը կասարելու համար մէկ քանի անձանց կամ շատերուն կարողաւութեանց միունք հիմայ շնորհութիւն է: Ընկերութեանց ու ժողովրդերու ազգի մը յառաջադիմութիւնը անտօրինելի բան մը յառաջադիմութիւն է: Տիւ անունը կ'ըլլայ, և անոնց պէտք կ'ըլլայ կ'ըլլայ: Տիւ անունը կ'ըլլայ, և անունը կ'ըլլայ: Տիւ անունը կ'ըլլայ, և անունը կ'ըլլայ:

ընել տակն է: Կաև բնութիւնը ամենուուս սրտին
մէջ համակրութիւն մը ու մը նմանեաց վատացը
վրայ ցաւկի մը, ուրախութեանցը վրայ ուրախա-
նալ մը գնելով ընկերանալու կարօտութիւնը մեղի
կերք մը ըրած է: Քիչ քիչ աս միաբանական ուժը,
այս միաւորութեան բարիքը կը սկսին շահաւոր
պատուզիւր տալ, . . . անանկ ձեռնարկութիւններ
կան որ եթէ ժողովնելուն ու մանալուն ուժը շը-
լայ՝ առանձին մէկու մը ոչ հարածութիւնը ոչ
կենաքը և ոչ ալ փորձը կը բաւէ լմացնելու . . .
ընկերական պէտք եղած ամէն կատարելութիւն-
ները տալու համար՝ քաղաքացիք պէտք է որ իրենց
խորհուրդը իրարու հազորդեն ու սասակնին մէկ-
տեղ բերեն: Ամենէն աւելի պէտք է որ քովէ քով
գալով կենցաղօգուտ խորհուրդներ ու ազնիւ
իմաստներ մէջընին տարածեն,,:

Ընկերութեանց ու ժողովքներուն օդուաք ան-
հնար է որ մարգս կարդալով կամ լսելով բաւական
կարող ըլլայ հասկինալու . ազգով աեսած օրինակ-
նիս մեզ աւելի ազգու կերպով կը համոզեն : Աշ-
խարհքին մէջ չկայ Անդվիացւոց պէս այնչափ հա-
րուսա, այնչափ գործունեայ, իր շնուածներուն
ու խորհաւրդներուն մէջ այնչափ մեծագործ ազգ-
մը, և աննոց պէս ալ ոգի միաբանութեան ունեցող
ազգ չկայ, որով այս աստիճան հարստութեան
ու զօրութեան հասեր են . և ընկերութեան ուժով
շատ ատեն անհանկ բաներու ձեռք կը զարնեն ու
կը կատարեն ալ՝ որ կինանկը ըսել թէ աշխարհակը
շինելու ելլող բարելացւոց յանդգնութիւնը անոնց
քով վախճառաւթիւն ալ չկինար սեպուիլ :

Նմանապէս չկայ Գաղղիսյ պէս Երկիր մը, որ
արուեստներն ու գիտութինները այնչափ ծաղկած
ըլլան, և դիւրին ու աժան գնով սորվուին, ու
խելքնին աւելի զարդացած ըլլայ. վասն զի թէ-
պէս իրենք ՚ի բնէ հանձարեց մարդիկ են, բայց
մեծ մասամբ ուրիշ ամէն ազգերէն աւելի մէկ-
աեղ ժողովուելու ու խօսակցելու յօժարեալ են:
Եվզանատուն, ժողովարան, հրապարակ, տեղ
չկայ որ մէկաեղ Եկած ժամանակնին՝ ազգի, ճար-
տարութեան, կրթութեան, կառավարութեան
նիւթերու վրայ ջխօսին, որով ամէն օգտին վրայ՝
մէկ մըն ալ մանգերնին դիւրաւ բացատրելու ու ի-
րարու. հաղորդելու պատուական կարողութիւնը
ստուապէր են:

Այս տեսակ ժողովքներով ամէն ազգէն աւելի
Ամերիկացիք ամէն բանի մէջ դրէթէ հսկայաքայլ
առաջ կ'երթան : Այն երջանիկ երկրին մէջ հա-
սարակաց օգտական համար հրապարակաւ ընթերց-
մունք ընելու սովորութիւնը այնշափ տարածուած
է, որ երբեմն 45,000 ունկնդիր կը ժողովուին եղէր
մարիկ ընելու : Այս տեսակ ժողովքներէն ալ օգուտ
մը քաղելու համար նախ պէտք է որ ժողովքին
տեղը՝ օրը՝ մէջը վիճելի կամ ձառելի նիւթը՝ ժա-
մանակը՝ առաջ հրատարակուի, որպէս զի ժողովքիլ
անձինքը առաջուց ան նիւթին վկայօք պատրա-
տուած ըլլան : Երկրորդ՝ խառնակութիւն մը չէ լլէ-
լու համար պէտք է որ ժողովքին մէջ դանուելի
մարդիկ անորոշ կերպով մը չերթան, այլ ժողովքին
տեսուց և զոյները արքանաւոր անձինքը մասնաւոր
տոմսակով մը հրաւիրեն, ասանկով պատրաստուած
ժողովքները անշուշտ օգուտնին առատապէս կու-
տան :

Չորրորդ , ազգի մը մէջ աղքատութեան ու թր-

շուառութեան արմատը ցորցնելու համար հրանքուած մարդակիրական գործքերուն մէջ անշուշտ՝ սիստեմի ընէլութէ և առաջններէն մէկն է։

Նախատես ընկերութիւն ըսած գործաւորներու կամ արուեստաւորներու ժողով է, որ ընկեր գրուած օրերուն կը պարտաւորին սրոշեալ ժամանակի մը մէջ այսափ գումար մը ընկերական պնտութ աւանդելու, և անով գրաւողներուն օգնութեանը համար՝ հարկաւոր ծախքերը պիտի ըլլան. և ասանկ ծախքերու դէպքերը՝ հիւանդութիւնը, ծերութիւնը ու թաղումն է:

Այս տեսակ ընկերութեան սկիզբը Եւրոպայի մէջ որ ժամանակ սկսածը յայտնի չէ, բայց անոնց օրէ օր շատնալուն տարակոյս չկայ . որովհետեւ Գաղղիոյ մէջ Մարտիլս, Նանթ, Ռուան և ասոնց նման ուրիշ գլխաւոր քաղաքներէն ՚ի զատ՝ միայն Փարիզի մէջ 1694էն մինչև 1844 այս տեսակ ընկերութեանց թիւը 200 ելքրէ : Անդգիտացիք ամեն ժամանակ բաներնին գիտոցով ու ընկերութեան և նախատեսութեան ոգեւով յաջողքարայական ու նակութիւններ ունեցող ազգ մը ըլլալուն, քանի որ աէրութիւնը ժողովրդեան օգտն համար այս տեսակ ընկերութիւնները մասնաւոր օրէնքով պաշտպանեց, 1829էն մինչև 1843, այս ինքն ասանու չըրս տարրուան մէջ այս տեսակ ընկերութեանց թիւը Սկովախոյ մէջ 173 ելքաւ, Խալմատայի մէջ 385, իսկ մածին Բրիտանիոյ մէջ միայն եօթը տարրուան մէջ 6650ի մօտեցաւ : Այս ընկերութեանց օգտակար ըլլալուն թէպէտ յայտնի փորձ մըն է իրենց օրէ օր շատնալը, բայց թէ որ թիւերնին ալ չգիտացուին՝ այս օգուած խեցով գանել ալ դըմուար բան չէ : Արդարք թէ որ իր աշխատաւթեան վարձքով ասպրոցին՝ համար՝ թշուառութեան վիշտէրէն ու ողբունւթեան նուաստութենէն ազատէլու միակ ճարը խոհէմութիւն, կարգ, խնայութիւնն է նէ, անհարակոյս այն խնայուածները ժողովելու յարմար աեղն ալ այս աեսակ նախատեսութեան ընկերութիւններն են, որովհետեւ հիւանդութենէ ու ծերութենէ պատճառաւած կարուաւթիւններուն գէմ այս կերպ բարեկարգութիւններուն մէջ ամենէն շուտ, ամենէն ստոյդ ու աւելի աժան ապահովութիւններ առողջը այս տեսակ ընկերութիւններն են : Ասանկ մէկ ժողովք մը ազգին ինչ օգուած որ կրնայ ելլէ՛ հետեւալ նկարագրութիւնը նիւթական կերպով մը մեզի կրնայ իմացընել, որ այս տեսակ ընկերութեանց անդամներուն շատին հէտ նստած ելած մէկունն է, և կը յուսամ որ մերազնեացք կը յորդորուին անոր փափաքելու :

“ Թէ որ ասանկ ընկերութեան մը անդամներուն
վիճակը նոյն քաղաքին մէջ ընկերութենէն գուրս
գանուողներուն վիճակին հետ բաղդատես, որ ձա-
խորդութեան ու թշուառութեան ատեն ողբան-
թենէ ուրիշ օգնութիւն մը չունին, ոյն ժամանակը
կը հասկընաս այս ընկերութեան օգուտը: Առաջին-
ներուն քով կը տեսնասուի մաքրութիւն, աշխատա-
միլութիւն, չափաւորութիւն, ինայութիւն, ա-
կաւապիտութիւն, իրենք զիրենք յարգել ու ու-
րիշներէն ալ յարգութիւն: Հիւանդ ըլլան, կամ թէ որ
ուրիշ ձախորդութեան մը հանդիպին, աշունին ի-
րենի իրենց աշխատութեամբը ճարած սարկինի վրայ

կը դարձնեն : Միշտ պատուաւոր ու ազատ կեանք մը ունին : Մէկանքերը թշուառութեան ատենիր հասածին պէս կը յուսահատին , ամէն զլուշութիւն կը ծալլեն ու աղմին մէջ կ'իյնան . իրենց տրուած ողորմութեան անբաւտկանութենէն գոհ չըլլալով շատ անդամ սոսկալի մեղերու ալ ձեռք կը զար նեն , և ևայն : Հոս կայնինք ու քիչ մէ մոմուանք :

Այստեսակ ընկերութեանց օգուար հասկցընելու համար՝ իմ կողմէս այս միայն կը միայ աւելցընելք , որ Աւսէլ , Նէյոն , Տիւվիար , Տիւփարթօ և ուրիշ վիճակագիրներ իրենց մեռւլացուցակներով վիրածեցին որ ամէն տեղ այս կերպ ընկերութեան անդամ եղողներուն մէջ մեռնողներուն թիւր՝ ընդհանուր ժողովրդեան նայելով՝ խիստ պակաս էր :

Հինդերորդ , ազքատին վիճակը լուցընելու հընարքներուն մէջ որչափ հանձարեղ է հիմակուան առաջարկելք ինայութէան գանձարանին հաստատուիլը : Այս զարմանալի հնարքին փառքը Սկովիոյ պահուած է : Այս բարեկարգութեան ալ նախտակը՝ ժողովրդեան մը ստորին կարգաց ճամբայ մը զցընելէ , որով կարող ըլլան իրենց ըրած քիչ իրենայութիւնները չափաւոր շահով տեղ մը տալու , և ուզած ժամանակին ալ դրամագլուխինին կամ ման կամ ըստ մասին ետ առնելու ալ կատարեալ ազատութիւն մը ունենալու :

Այս օգտակար ու հանձարեղ հնարքը քիչ ատենէ ի վերինչափէս Սկովիոյ ասանկ ալ բոլոր Եւրոպայի մէջ ծաւալեցաւ . այնպէս որ հիմայ շատ քաղաքներու մէջ ինչուան 10 հատ հաստատուիր զարմանք մը չէ երբոր մատմանք թէ մարդուս բուն իսկ շահասիրութիւնը այս բանիս հարկաւ յորդոր պիտի պար :

Իրաւցընէ թէ որ մէկ կողմէն մոմուանք՝ թէ մարդուս սրախն երջանկութիր աւելի ստանալու հեշտութեանը վրայ է՝ քան թէ ունեցած հարսաւութիւն վրայ , և թէ հետզէտէ ածող յաջողութեան ամէն մէկ չափը իրենց համար մասնաւոր զուարժութիւններ ունին , մէկալ կողմէն ալ մոմուանք որ 1000 զոշը կրկնելը 100 զոշ ժողովելէն աւելի քիւրին է , իսկոյն մենք ալ կը ցանկանք ասանկ գանձարան մըն ալ ազգերնուս մէջ հաստատելու , որովհետեւ ասոր յաջողելուն բնութիւնն ալ մեզի կը վկայէ : Մինչև որ ասանկ գործնական հնարք մը չմարգնենք , իրենայութեան վրայօք խրատ , ճառ , քարոզ , գիւրք , բոլորն ալ անօդուաթաներ են . անոնք աղքատին միտքը չեն կրնար այնչափ համոզել որչափ որ քանի ըստիին փայլումը անոր ացը կը խտարդէ , ու անիկայ ստանալու համար սրախն մէջ կրակ մը կը ձգէ : Գիշը քիչին վրայ , այն քիչին վրայ ուրիշ քիչեր ալ տեղելու ըլլան՝ ժամանակով մէկ մէծ մը կըլլայ ըստելով՝ ինայութեան վրայ որչափ խրատ տասա , իրեն հանելուկի պէս մը կուգայ . ան խօսքերէտ ամենին չշամոզուելով՝ թէ որ երեսիդ ալ չզուրցէ , մոտքէն տաճէկի առակովը + էտի նէ պատունէ պիտի ըսէ , ու առջնին պէս իր ձեռքի երկացած այն ոչինչը իրրե ոչինչ պիտի վատնէ . գէշն ալ այն է որ այն ոչինչը վատնելը իրեն ունակութիւն մը ըլլալով մէծ մէծ գումարներ ալ ձեռքը անցնի նէ՝ նոյնպէս կը վատնէ . վասն զի իր վիճակը՝ այն ձեռքի ոչինչ երեցածին բարոյական մեծ ութիւնը չըլլուր որ յայտնի տեսնէ : Բայց թէ որ ազգին մէջ ասանկ գանձարան մը գրադարձ առաջ կը համար պատասխան ու պատասխան իրականական անդամանութիւններ ու անդամանութիւններ կարգի ու կանոնի մը դրուին :

Թեան գաղափարն ալ չունենալով՝ միայն ստակ գիզելու փափաքանօք ձեռքը անցած դրամը ժողվէ կը նայի , ասանկ ալ չափահամ մարդիկ իրարմէ հրապուրութիւնը մէկ անդամ մը որ ձեռութիւնին անցածը տանին հոն դնեն , նոյն կետէն դրեթէ սրտերնին ալ այն գանձարանին մէջ գնելով բոլոր մոքերնին հոն կ'ըլլայ , և այն գումարը որէ օր աւելցընելու կը նային : Բայց աս կերպ գանձարանի մը մէջ դրամ գիզելուն ու տղուն ստակ ժողվէլուն մէջ այս գլխաւոր տարբերութիւնը կայ , որ մէկ կողմէն աղքատաց այս ոչինչ ինայութիւնը օրէ օր անելով երեսնի գումար մը եղած ատենը , թէ որ ամէնն ալ ըլլայ նէ մէջերնէն շատը՝ իսոհեմութեան ու չափաւորութեան անանկ ունակութիւններ կը ստանան որ ետքը չեն ելեր այն տղոցը պէս գիզած դրամով ոչինչ բաներ գնելու , այլ իրենց վիճակը լուցընելէն ի զատ՝ շատերն ալ կ'ըլլայ որ իրենց առջի վիճակէն կ'ելլեն , ուրիշ շատ աղէկներու կը հասնին :

Ասանկ մէկ գանձարան մըն ալ մեր ազգին տեղին ու իր պարագաներուն համեմատելով՝ աւաջի բերանը Պօլսոյ մէջ հաստատենք , ազգին ստորին կարգէ եղողներուն վաստակը ապահովելով անոնց մէծ օգուտ ըրած կ'ըլլանք , որով և ազգային ճարտարութեանն ալ բաւական իրափոյս կ'ըլլայ : Վասն զի միթէ շատ անդամ չէ եղեր որ իսեղքին մէկը երկար ժամանակ աշխատելէն ու իր ինայութեամբը ու ժուժկալութեամբը քիչ մը բան հաւելէլն ետեւ կամ գողցուցեր , կամ կորսնցուցեր , կամ այրեր , կամ չար խրատով մը վատներ է . միթէ չէ տեսնուած որ ասանկ մէկը շատ իսոհեմ ու շատ ալ զգուշաւոր եղած ատենն ալ բարեկամին կամ ծանօթ մէկին շահով տուեր , ու յետոյ այն վերջներ ձաւ խորդին անդամանութիւն մը հանդիպել իր յորդոր մը կ'ըլլայ այն աւանդը կրցածին չափ երկար ատեն հոն թողլու . այս կերպով այս տեսակ դանձարանէ մը ծագած օգուտը՝ նէտի նէ պառառ նէ ըստին ալ զգալի կերպով մը երենալով՝ իրեն խրատ մը կ'ըլլայ , ու իր առածը փոխելով ըստին գանձարան գանձ գումար իւսու կը համոզուի :

Ակցերորդ , վերջապէս ազգին մէջ Անկարուան համար կանոնաւոր յանձանակ մը ունենալ : Թէ պէտական վեցերորդ հնարքին պիտանութիւնը մեր ազգը գիտէ , թէ պէտական մենք անանկաց գանձարանէներ և հիւանդանոցներ ունեցանք , բայց անոնցմէ յուսացուած օգուտը ստանալու համար պէտական պիտի որ այն ամենահարկաւոր գանձարանակներն ու հիւանդանոցները կարգի ու կանոնի մը դրուին :

Այս տեսակ կարգաւորութիւններուն կարեռ բութիւնը հասկընալու համար պէտք է դիտնալ որ ողորմութիւնը աւելի բարոյական ու ընկերական հարկ մըն է . քան թէ կամաւոր պարգև մը : Բնութիւնը և իրաց կարգը միշտ և հանապազ անհաւասարութիւնը մարդկանց մէջ հաստատելու վրայ են : Ամէն օր ամէն ժամանակ կը տեսնենք որ ամէն մարդ միօրինակ հզոր հարուստ ու խելացի չծընիր , և այս բարեկադարձութիւններով ծնածներն ալ ամէն ժա-

մանակ միօրինակ չեն կրնար մնալ . այսօրուան հը-
զօրն ու խելացին հիւանդութիւնով մը կամ փոր-
ձանքով մը վաղը կամ մարմնով կամ մոռք կը տկա-
րանայ . այսօրուան հարուստը մէկէն 'ի մէկ կրնայ
աղքատ չքաւոր՝ մինչև մուրացկան ըլլալ : Ուրեմն
թէ որ մարդկանց մէջ իրարուօգնել չըլլայ , ինչպէս
կրնայ մարդկային աղջը այս յեղափոխութեանց
դիմանալ : Այսու ամենայնիւ աղջին բարեգործու-
թիւնը ըսւսաւորեալ ընելու , ու ողորմութիւնը
բաժին մը չդարձնելու է , ինչպէս որ վերը ըսի՝
ողորմութիւն ընելը բարյական հարկ մըն է , ուստի
սահմանեալ և որոշեալ չկրնար ըլլալ : Աղքատի մը
իրեն նմաններէն ողորմութիւն սպասելու օրինա-
ւոր և արդար յոյս մըն է , բայց ոչ թէ իրաւունք
մը կամ պահանջ : Այս կտորին ուշ չդնելով՝ շատ
աեղեր ողորմութիւն ժողվելուն ու տալուն մէջ
շատ կերպ անկարգութիւններ մտածէ . ու բարե-
սիրութիւնը օրհնութեան արժանի զգացում մը
սեպուելու տեղը՝ անիծանաց արժանի կիրք մը
եղած է :

Մինչեւ հիմա առաջարկուած հնարքներուն իբր
վերջաբանութիւն , և մանաւանդ այս վեցերորդին
իբր աւելի բացատրութիւն մը ըլլալու համար վեր-
ջապէս այս կ'ըսեմ որ աղջին աղքատ ու ստորին
կարգերուն լաւ կերպով մը օգնելու համար , մինչև
որ այս առաջարկուած միջոցներս չդորժածենք ,
ու միայն ողոյնութիւնը օգնութեան հնարք սեպենք,
հաստատուն շահ մը չելլելն ետև՝ երկու հատ
գլխաւոր վնասներ կը ծագին :

Թ . Աղջին աշխատասէր աղքատներուն ապրու-
ար կը փաշացնենք : Արդարե աղջի մը գոյքը կամ
հարստութիւնը իւրաքանչիւր աղդայնոց գոյիցը
բովանդակութիւնը ըլլալուն , այն անհատները որ-
շափ գոյք սպառեն՝ այնշափ ալ աղդային հարը-
տութիւնը կը պակսի (որովհետեւ անհնար է որ
աղջ մը իր բոլոր հարստութիւնը իր մէջ միայն
սպառէ , մանաւանդ մեղք պէս ամենայնի կարօտ
երկիրներու մէջ եղող աղդերու համար) . ուստի
նոյն համեմատութեամբ ալ իր գործաւորներուն
գործը կը պակսի : Աղջի մը մէջ գործն ալ որշափ
պակսի , աշխատաւորներուն ալ օրականը այնշափ
կը քիչնայ . ուստի հարկաւ ապրուատնին կը նուազի ,
հարտարութիւնը կը թուշնայ , հիւանդութիւնը
կը տիրէ , մահը կ'աւելնայ ու աղջը կը փանայ :

Բ . Ծուլութենէ ու մղութենէ առաջ եկած
աղքատութեան խրախոյս տուած կ'ըլլանք : Իրաւ-
ցընէ միր ու աշխատասէր գործաւորաց վարձք ըլ-
լալու սնունդը՝ ողորմութեան կերպով շատ ան-
դամ ծոյլին ու մոլիխն կերակուր ըլլալուն , աղջին
մէջ մուրացկանութեան թշուառ վիճակին ձեռ-
քովիս աշակերտներ հասուցած կ'ըլլանք : Հեղի-
նակին մէկը ասանկ անառբեր կերպով ողորմու-
թիւն տալուն անխոհէմ ու վնասակար սովորու-
թիւն մը ըլլալը հաստատելու համար կը պատմէ
թէ անդամ մը կրանատայի աղքեափսկոպուր հե-
տաքրքրութեամբ մը ուղեր է որ օր ըստ օրէ իր պա-
շտէն եկող հաց առնողներուն թիւը իմանայ :
Օրուանը մէջ արանց թիւը 2000 , ու կանանց 4000
ելեր է : Այս աղետալի յառաջադիմութիւնը ամէն
տեղի մէջ ալ մի և նոյն է : թէպէս ծուլութիւնը
մարդուս բնական է , բայց աս ալ իրաւ է որ անոր
թէ տուողն ալ կոյր գթութիւնն է : Տես որչափ
երջանիկ է Գաղղիա՝ Պեղմիայի ու Անդղիայի հետ

բաղդատելով՝ ատենով աղքատաց համար առւրդ
մը հաստատելու խորհուրդը խոհեմութեամբ մեր-
ժելուն . ընդ հակառակին որչափ թշուառ վիճակի
մէջ է Անդղիա՝ աղքատաց տուրդը մը հաստատելուն
համար . որով անոնց իրական օգուատ մը չունենա-
լուն ետև՝ վիճակին գեցաւ , ընդհանուր ժողովը
գեան տրատոնը աւելցաւ կառավարութեան ծախ-
քը շատցաւ . անանկ որ շատ շշմարիտ է թէ “ Այն
երկիրին աղքատները իրեն քաղաքական վէրք մը
եղած էն , :

Ինչ որ ողորմութիւն չուալու վրայօք ըսի՝ յայտնի
է որ բուն իսկ միաբա ողորմութիւն ընելու , նաև
հաստատուն կերպով մը ընելու վրայ էր : Ով
կրնայ իր մէկ նմանք անկարող վիճակի մը հասած
տեսնել , ու ձեռքէն օգնութիւն մըն ալ չփայ
նէ , գոնէ սրակէն հառաջանք մը չհանել : Մարդիկ
բնապէս իրարու գթութեանը անանկ կարօտ են՝
որ շատ անդամ կարեկից նայուածք մը բժշկին
տուած գեղերէն շատ աւելի կարող է տառապէ-
լոյն ցաւը ամոքելու : Ովզ մարդու մը կեանքը վեր-
ջենէլը որշափ մեղք է նէ , համր , կոյր , կաղ , կամ
որ և իցէ կերպով անկարող մէկու մըն ալ ապրե-
լու հնարք մը ճարելը այնշափ մեծ առաքինութիւն
է , որովհետեւ այն գժբազդ խեղճը բարոյական
մահէ մը ազատել է : Ուստի թշուառական է այն
մարդը՝ որուն քարացեալ սրտին մէջ գթութիւնը
բնաւ տեղ չունի : Անանկ անձլ բնութեան ար-
հաւիրը մը ու մարդկութեան գայթակղութիւն մըն
է : Ինչպէս որ վերը ըսի , իրարու օգնելը բնութեան
մեղք տուած օրինակներուն առաջիններէն մէկն է .
և ինչ ալ որ բնութեան վրայ իբր օրինակ կը տես-
նենք՝ մեր վրայ անհրաժեշտ պարտը մը պէտք է
համարինք : Միայն ինչպէս որ ասկէ առաջ ալ
ըսի , պէտք է որ գութերնիս ու ողորմութիւննին
թափանձողներուն միայն պիտոյիցը չհաւասարենք,
այլ անոնց լարեայն ու միանք կը մեջնալու :

Վերոյիշեալ վեց առաջարկութիւնները , ինչպէս
որ կը տեսնուի , սոսկ խորհուրդներ են . անոնք կա-
տարելու համար բռնուելու հնարքներուն վրայօք
բան մը շինուեցայ , բայց անոնց ամէն մէկուն կա-
տարմանը եղանակներուն վրայօք տեղեկութիւն-
ներ երբ և ուսկից ըլլայ գիւրին է գտնելը , բաւական
է որ անոնց կատարմանը ձեռք զարնող անձանց
թիւը ու հնարքները յոյս մը տալու շափ շատնան .
վերջապէս ես բարոյապէս հաւասարեր եմ՝ որ
եթէ այս առաջարկութիւնները ՚ի գործ գրուին ,
շատ ցաւը՝ աղջերնուա մէջ շատ մեծ փոփոխու-
թիւններ կ'ըլլան : Ուստի յիշենք որ սկսից գործ-
քին կէսն է :

ՆԻԿ · Մ · ԶՈՐԱՑԵԱՆ

“ Լոյեմբերի հանելուկն էր այն ի-
շուն ծնօտը որով Այամփսոն հազար
այլազգի սպաննեց :